



(Տես հտ. ԾԱ 152 470)

**ԼԵԶՈՒՍՐՆՆԱԿԱՆ** ուսմանց համար անհրաժեշտ սեպուած էական հանգամանք՝ զարմանալի կերպով միացած կը տեսնուին իմաստուն հայագետի մը, Հինրիկ Հիւբշմանի վրայ, ի Հումայարանէն Մթբապուրգի: Ծնեալ յԷրֆուրգ Տուրինկոյ (Բրուսիա) ի 1 յուլիսի 1848, վարդապետի աստիճան ստացաւ ի Միւնխէն (1872), իր մէկ բանամրցութեամբն՝ որոյ խորագիրն էր, Երգ գորասարի. (Ein zoorastrisches Lied), ու երեք տարի յետոյ ուսուցչաց կարգն ընդունուեցաւ ներկայացնելով Լայբցիկի Համալսարանին Յիշատակագիր (Mémoire) մը Արաբացոց Ժամանակի Հայոց պատմութեան վրայ՝ Սերէտի պատմական գրուածէն քաղելով (Zur Geschichte Armeniens und der ersten Kriege der Araber aus dem armenischen des Sebeos): Սերէտի բռնագրին տպագրութիւնն եղած էր նախ ի Կոստանդնուպոլիս (1854), և Պատկանեան Գ. ձեռքով ալ ի Պետրպ. (1862): Եւ որովհետև նոյն Պատկանեանի օուսական թարգմանութիւնն 1879ին հրատարակուած է, նախ քան զայն երեւցաւ Հիւբշմանի երկը, որ նոյն պատմական գործոյն վերջին մասին թարգմանութիւնն էր ծանօթութեամբ: 1873ին Միւնխէնի Ակատեմիոյ իշխատակարանաց իմաստասիրական պատմական շարակարգին մէջ հրատարակեց Հիւբշման իր քննարկ մը ուսումնասիրութիւնը Ավեստայի վրայ (Avestastudien) ու Գերմանարեւելեան ընկերութեան օրագրին մէջ քսանհվեցերորդ և քսանութերորդ հատորոց մէջ նոյն գրքին մեկնաբանութիւններ: 1875ին

հրատարակեցաւ իր ընտիր երկասիրութիւնը Վարդապետարիան հոյովմանց (Zur Casus lehre, ի Միւնխէն): որոյ առաջին մասին մէջ հոյովմանց նկատմամբ վարդապետականին պատմութիւնն կ'ընէ. և յերկրորդին՝ թէ որպիսի էր հոյովման հին պարսկերէնի և Աւեստայի լեզուին մէջ: Նախագրութեանց վրայ խօսելով (302-328), առաջ կը բերէ (332-338) հայկական հոյովմանց գրութիւնը, աւելի հետեւելով Լաւերի քերականութեան: Տիւրքիէ այսպէս գրութեամբ վարուեցաւ ի ծանօթութիւնն Պատկանեանի, Հետագոռորինը ի վերայ կազմութեան հայերէն լեզուի, օուս լեզուով գրութեան, Եւսարիստ Բրիտանի գաղղիական թարգմանութեան հրատարակելոյ յ'Ասիական օրագրի (1868): Հիւբշման 1875ին շարագրեց իր գրուածը թէ « Որ տեղին կը գրաւէ հայկականն ի շրջանս հնդիկերուական լեզուաց » (Ueber die Stellung des Armenischen in Kreise den indogermanischen Sprachen), և որ հրատարակուեցաւ ի Ի. Գ. հատորի Kuhn's Zeitschrift für vergleichende Sprachforschung, 5-49: Այս գրուած դարագլուխ կը կազմէ ի պատմութեան հայ լեզուի ուսումնասիրութեան յեւրոպա, յորում հեղինակը կ'երևնայ ճշմարտապէս գիտուն անձ մը, որ չի դեզելիր իրաց վկայութիւնն ընդունել, թէպէտև բանադատուի անոնցմով իր նախընթաց կարծիքն փոխել: Գիտութեանց մէջ նախընկալ կարծեաց վրայ հաստատուն մնալը յաճախ խոշորութեան և արգելք եղած է անոնց յառաջադիմութեան և մարդկային մտաց վար-

գացման: Ղեգուպքնութիւնը՝ արդի գիտութիւն մ' է, հազիւ կէս դարու գոյութիւն ունեցող ուստի զարմանք չէ որ օր ըստ օրէ նոր գիւտեր արտադրելով, կը բանադատուինք տարբեր արդիւնք յառաջ ածել: Գիտութիւնը Հիւբշմանի երախտապարտ է, որովհետեւ այս ճշմարտութեանց անծանօթ անձ չէ, և ոչ իր կարծեաց հակառակորդները արհամարհող: Իր Հոյովմանց վարդապետականին մէջ Միլլէրի համակարծիք կը թուի՝ թէ հայկական լեզուն երանեան գերդաստանին կը վերաբերի, և կը հերքէ այն տարաւկոյաները որ կը՝ ան յառաջագայիլ եզական երկրորդ գէմքին ու քանի մը բառից և վերջնորութենէն: Եթէ այս և տառ, կ'ըսէ, կը համապատասխանէ նախնական ատամնային և գրոյն, այս պատճառին համար միայն, հարկ է զատել հայկականն յերանականէն, վասն զի վերջնոյս մէջ և կը փոխուի ի ճ. օրինակ իմն ի բառն ափս = զենտ մառննա, եթէ համեմատենք այս բառ յունին կամ լատինին հետ, կը հասնինք անոր մանս (ա) նախնական ձեւոյն, ուր և տառին պահպանութիւնն կը բացատրուի անով որ կը հետևի (անհետացած) ընդային հնչման մը: Միլլէր համանուն երկասիրութեան մը մէջ հակառակեցաւ Հիւբշմանի կարծեաց, յորում թէպէտ իրեն կը համաձայնի թէ հայերէնը երանեան լեզու մ'է, այլ կը ծագի գաւառաբարբառէ մը որ բաժնուած է նախնական երանականէն, այնպէս՝ ինչպէս բևեռաքանդակ արծառնագրութեանց պարսկերէնը Աւեստայի լեզուէն. որով հայերէնը դուստր չէ ոչ պարսկականին և ոչ Աւեստային, այլ համաժամանակ քոյր մը երկու երանեան գաւառաբարբառներու:

Քուհնի հանդիսին քսաներորդ չորրորդ հատորին մէջ աւելի ընդարձակ կերպով և ոճով ուսումնասիրեց Հիւբշման երանական լեզուն այլևայլ հետաքրքրական հատուածներով, որոց խո-

րագիրքը մեր ընթերցողաց համար աւելորդ կը սեպենք մէջ բերել, ու անոր ձայնական մէկ տառից տախտակը ներկայացնելով, հետեցուց թէ անով կարելի է որոշել Միլլէրի՝ թէ իւրն է իրաւունք, նկատմամբ տեղւոյն զորարժան է տալ հայ լեզուի: 1876ին Գերման-արևելիան ընկերութեան օրագրին մէջ (Հատ. Լ. 53-73) նշանակութեա արժանաւոր յողուած մը հրատարակեց Հիւբշման հին հայերէն լեզուի արտաբերութեան և տառագարձութեան վրայ. յորում կը խօսի նախ արդի հայերէնի արտաբերութեան կամ հնչման վրայ, և լիբսիտի գործածած տառագարձութիւնն կը քննադատէ, զորնոյն ուսումնականն գործածեր էր իւր Standard Alphabet գրոց երկրորդ տպագրութեան մէջ: Հիւբշման կարևոր տեղեկութիւններ կ'ընդունէր յեղուարդայ Սիեվերս, ի հրուշականուն ձայնագիտէն (phonitist) Իենացւոյ, որ նոյն խնդրոցն նկատմամբ խորհրդակցեցր էր չորս հայազգիուսանողաց հետ, որ ի ժամանակին իր քաղաքին համալսարանին մէջ կը սորվէին, Սարգսի Սողիկեան խարբերցւոյ, Թիֆլիզեցի Աբուբեան Գէորգայ և Յովսեփայ Մատաթեան: Երեքն ալ այս օր ուղղիչք Սանասարեան գպրոցի ի կարին, և Պողոսի Դեղիբեան վախճանելոյ: Յիշատակագրին երկրորդ մասին մէջ, հեղինակը կը ջանայ որոշել հին հայերէնին հնչումը ըստ տեղեկութեանց մատակարարելոց ի հայկական թարգմանութեան քերականութեան Դիոննեսիոսի Թրակացւոյ, և նոյ՛ի իսկ հայ այբուբենի հիմանց, և ըստ փոխագրութեան յատուկ անուանց և ուրիշ բառերու ի յունէ ի պարսկականն: Եւ իբրու շարունակութիւն այս աշխատասիրութեան (74-80) ճարտար հնագիրն Վիկտոր Գարթհապէն, որ մեծ արժանիք և յարգ ունեցող յունական հնագրականի մը հեղինակ է, կը հրատարակէ գհետեւանս իւր համեմատու-

Թեանց հայ այբուբենի ընդ տառից յունաց (Weber den griechischen Ursprung des armenischen Schrift). Եւ կը հետեցնէ թէ հայ տառից մեծագոյն մասը կը յառաջագային յունական շղաքը մը որ Մ'հարոպայ ժամանակ ի գործադրութեան էր, և թէ վրաց այբուբենն ալ ուղղակի յունականէն յառաջ եկած է: Հանդիսին նոյն հատորին մէջ քանի մի տեղեկութիւնք կուտայ երանեան-հայ անուանց վրայ որ կարտա և կերտ և գիրդ վերջաւորութիւնն ունին. (օր. Տիգրանակերտ, շինեալի Տիգրանայ և ոչ քարոք Տիգրանայ), և յէջ 774-779 քննադատութիւն մը կ'ընէ վիէննական Հ. Սերովրէ վարդապետ Տէվրիչեանի Ք տառի ուսումնասիրութեան, և ցուցակի մը զենտ ստուգաբանութեանց (վիէննա, 1877). Հեղինակին վրայ մեծ հանճար կը նկատէ, և կը համարի թէ արդի բանասիրութեան ոճոյն և ընթացքին հետեւողութեամբ կրնայ ընտիր բառարան մը յօրինել հայ լեզուի ստուգաբանութեանց: Լե հատորին մէջ (1884) կը սկսի իր Հայկականք կոչուած ուսումնասիրութեանց առաջին մասը, յորում այլևայլ հայ բառերու ստուգաբանութեանէն ետքը, կը խօսի Պարսկերէն-Հայերէն բառարանին վրայ, յօրինելոյ ի Գէորգայդարէ պալատեցոյ և տպագրեալ համառօտ քերականութեան հետ ի Յակոբայ Տիւզեան (Պուլիս, 710 էջք), յորում կայ և ցուցակ մը 436 պարսիկ-հայ համանշանակ բառից: Հայկականք երկրորդ մասին մէջ (654-664) կը խօսի զանազան սկզբնատիպ և օտար բառից վրայ, երրորդ մասը հրատարակուեցաւ ի 1882 (հատոր 1, 2, 115-134). օրոյ հետաքննական յօդուածքն են յորս կը խօսի թէ ինչպէս հնդկագերմանականն ու նոյն է արեւելեան հայ գաւառաբարբառոց ոց և ուժ վերջաւորութեանց հետ, որոնք արեւմտեանին մէջ յետադրութիւնք են: Հնդետասաներորդ հատուածին

մէջ կ'ապացուցանէ թէ քերականական և ոճոյ խորհրդածութիւնք կը բրննագատեն զմեզ նկատել զհայ թարգմանութիւն Յայտնութեան գրոց, ժամանակաւ կրտսեր քան զայլ գիրս նորոց կտակարանաց: Յաւելունք դարձեալ, յամբողջութիւն մեր խօսից, որ շնորհայի բանասիրական ընկերութեան 1877 մայիսի 18 դումարման մէջ (Transaction of the Philological society for 1877, էջք 64-74) Հիւրման ի ձեռն տարեկան նախագահին, Հենրիկոսի Սուրիթ, ներկայացուց մեծապէս հետաքննական տեղեկութիւն մը ի վերայ յառաջադիմութեան հայկական ուսմանց. « Հայ մատենագրութեան, կ'ըսէ, բազմաթիւ պատմական յիշատակարանք՝ ունին լուրջ իմաստնոց պատուական կ'ընծայեն զայն լեզու: Իր պատմիչք՝ Եկեղեցական պատմութեան նկատմամբ շատ տեղեկութիւն կուտան, և բազմապատիկ աստուածաբանական գրութիւնք՝ Եկեղեցոյ պատմի ու աստուածաբանի մտադրութեան արժանաւորք են. բաց աստի, հայ մատենագրութիւնն կու տայ մեզ յոյն և ասորի գրուածոց թարգմանութիւնք, յորոց ոմանք կորուսեալ բնագրաց պակասութիւնք կը լեցընեն, և ուրիշներ որ կը ծառայեն անոնց նախկին բնագրին շատ տեղուանքը վերստուգելու »:

Հիւրման 1877ին Սթրասպուրգի համալսարանին համեմատական բանասիրութեան ուսուցչապետ անուանեցաւ: Այն միջոցին կը դասախօսէր յոյն, լատին, գոթական և սանսքրիտ լեզուաց համեմատական քերականութեան վրայ, ու երբեմն ալ եկեղեցական սլա լեզուին. կը մեկնէր Լուդիկ հեղինակքը, զԱւետա, պարսիկ նոր լեզուի քերականութիւնը, զքերթոյն Ֆիրդուսի, հայ քերականութիւնն ու հեղինակներն, ու լեզուի գիտական ուսման բարգաւաճմանց վրայ կը խօսէր: այս ճառուած նիւթոց համեմատ

ունկնդրաց թիւը փոփոխութիւն կը կրէր :

Յուցընելով Հիւբշմանի տեսութեանց և գիտութեանց ընդարձակութիւնն ու խորութիւնը, որով մարթէ նմա յուսուցչական ակթոոյ վճիռ տալ հայ լեզուի յատկութեանց, ու մանաւանդ ուրիշ երանեան լեզուաց հետ ունեցած յարաբերութեանց, խօսինք արդ իր մէկ ուրիշ գրուածին վերայ, փոխադրութեան հայկականաց ընդ հոռմէական տառս, որուն մէջ կը ստուգարանէ աւելի քան զերեք հարիւր արմատական բառս: Այս տեսակէտով եղած հրատարակութեանց առաջինն է Յաղաթս փոխադրութեան երանեան լեզուաց և հայկականին, (Die Umschreibung der iranischen Sprachen und des Armenischen. Ղայրցիկ, 1882). Պաւլ Դրբակարտ սաստկաբար հարուածեց այս գրուածք ի Göttingische Gelehrte Anzeigen, 1883, յէջս 257 294, այս առթիւ յիշելով իմաստնոյն Հիւմբոյրի մէկ խօսքը, որ եթէ աշխարհիս վրայ իրեք միայն գիտունք գտնուէին յունական լեզուով զբարդոք, անոնց երկուքը երրորդին համար պիտի հաստատէին թէ բանէ մը տեղեկութիւն չունի: Արդեօք այս սուր գիտողութիւնը չի՞ կրնար պատշաճիլ հայկականին վրայ եղած ուսումնասիրութեանց ցաւայի վէճերուն: Եմիլ Դըտիյեոն, որ նոյն ժամանակին ի Պետրպուրգ կը գտնուէր, այս առթիւ գրուած մը հըրատարակեց (Die Umschreibung der iranischen Sprachen, Ղայրցիկ 1883), որով կը գրուատէ Հիւբշմանի կարծեաց հակառակ Պիշէի առաջարկած փոխադրութիւնը (Bezen bergers Beitrage, 272..), մինչդեռ հմուտ երանագէտն Բարթոլոմէի գոհ եղաւ ցուցընելով (ի Literarischen Centralblatt) որ փոխադրութեան գաղափարականն կը կայանայ առանց ամենեւին փոխադրելուն վրայ: Նոյն է նաև մեր կարծիքն. վասն զի գերագոյն միջոց մ'է խուս-

լու ամէն գժուարութիւններէ, թէպէտ և համոզուած ենք թէ փոխադրութիւնն միշտ հարկաւոր պիտի ըլլայ ցորչափ տպագրողք իրենց գործածութեանն համար չունենան հայկական տառեր: Բաց աստի, խիստ պահանջ մ'է փոխադրութիւնն համեմատական բանասիրութեան հաւասարութիւնն կամ աստիճանները ճշդելու և ստուգելու: Փափաքելի է որ նոյն իսկ հայագագայինք գոհ չըլլան միայն լեզուին ուսմամբ. այլ ջանան աւելիլաւ հասկըցընել օտարաց, և օգտակարագոյն կերպով ներմուծել զայն յուսման գիտութեան լեզուաց: Սակայն հայկական ուսմանց յառաջադիմութեան համար էականն է որ փոխադրութեան հաստատուն կանոն մը ունենայ. հոգ չէ եթէ քիչ շատ անկատար եւս ըլլայ այն: Հիւբշմանի գրութիւնը, հիմայ ամենէն աւելի ընդունելին է բազմաթիւ (եւրոպացի) բանասիրաց, և փափաքելի է որ ընդհանրանայ. վասն զի անով միայն կարելի է վախճան տալ այն խառնաշփոթութեան որ տիրապետած է այս օրս, Յառաջ քան զամենայն՝ պէտք է այբուբեն մը որ նշան առնշան ներկայացընէ զհայկականն, և ոչ այնչափ կնճռեալ, որպէս զի սովորական տպարանական տառք կարող ըլլան բացատրել իսկ հնչման խնդիրը այլ է. բաւական է այնպիսի նշանակներ սահմանել որ ամենուն իմանալի ըլլան, և այս փոխադրութեանց համար գործածուին և հնչման համապատասխանող, թէպէտ և թիֆլիզի կամ Պոլսոյ յատուկ ուսովորական ըլլան, կամ քիչ շատ կարգաւորուած հնչմունք մը, բայց ըստ մեծի մասին տեսական (théorique) հիմն հայերէնին կամ գրաբարին համար: Եթէ կարելի ըլլայ որ որ և իցէ գաւառաբարբառ ներկայացընէ մասնաւոր ձայներ կամ հնչում, բնականաբար հարկ է այն ատեն մասնաւոր ձայնական նշանակք գործածել: Հիւբշման՝ ըստ դասաւորութեան կամ կարգի

մերոպեան այրուբենի՝ հետեւել տա-  
ւերը կ'առաջարկէ և կը գործածէ.  
ա. պ. կ. տ. հ. գ. ը. թ. ժ. ի. յ. ս. ւ.  
և այն :

Բայց արժան է դիտել միշտ որ ա-  
մէն տառ բացարձակապէս անփոփոխ  
համազօր արժէք ունենայ հայ այբու-  
բենին մէջ, Հիւրյմանի առաջարկա-  
ծին մէջ թէպէտ յունական տառ մը  
և քանի մի շեշտաւորք գտնուին, պարզ  
տառերը ամփոփելու օգուան ունի-  
ուստի և շատ բանասիրաց համար հա-  
ճոյանալով, գործածել սկսան. ինչպէս  
ֆրուկմանն յիւր գիրան Տարերք հա-  
մանատական քերականորեան հնդկագիտման  
լեզուաց (Grundriss der vergleichenden  
Grammatik der indogermanischen

sprachen, Սթրասպուրգ, 1886) : Հա-  
մեմատական բանասիրութեան այս ըն-  
տիր, բայց դեռ եւս աւարտ չհասած  
գրուածին հեղինակ՝ առաջին հատորոյ  
յառաջարանին մէջ կը յայտարարէ՝ թէ  
ինքն տակաւին ոչ այնչափ հմտացեալ ե-  
րանական և հայ լեզուաց ուսմանց մէջ,  
հետեւող եւեթ է ֆարսթոյմէի և Հիւ-  
րյմանի կարծեաց : Իրեն արդիւնքն է  
կարգաւորեալ դասաւորութիւնն նիւ-  
թոց, զոր այս երկու հմտից գրուածնե-  
րէն կը հաւարէ : Բրուկմանի այս երկա-  
սիրութիւնն ուսումնասիրելով հար-  
կաւոր ծանօթութիւնն կ'ունենանք այն  
լանից նկատմամբ, որ ի շահ են հայ  
լեզուի բանասիրական ուսման լաւ գըլ-  
խաւորութիւն մը տալու :

Շարայարնիի

## ՀԱՅԲ ԵՒ ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

(Տես հտ. ԾԱ յէջ 521)

**Ա**ՐԻՍԿԱՆ Գաղութներու լեզուական  
մի տեսութիւնն և ընդ մերոյս բաղդատու-  
թիւնն տեսնեմք այժմ : —

Հնդկ-Արեականաց լեզուի մնացորդն  
Rig-Veda (Հւիգ-Վեդայ) սուրբ Գիրքն, որ  
սակայն բնական լեզուէ տարբեր կը խօսի,  
բնականն փոխուած է յրնկերային՝ յընտա-  
նեկան, և ուր ուրեմն ՚ի կատարեալ բար-  
բառ : Հնդկ-Արեաց բնական լեզուն կը կո-  
չուի Prâkrit, իսկ կատարեալն՝ Sanskrit :

« Le mot Sanskrita, (parfait, ac-  
compli) est une opposition du terme  
Prakirta (naturel), qui s'applique à la  
vieille langue vulgaire. Le Sanskrit  
était la langue sociale, la langue lit-  
téraire ; le Prâkrit était la langue cou-  
rante, la langue juridique, la langue  
populaire, qui tout d'abord ne fût  
pas la langue écrite » . (A. Hovelac-  
que, Ling. p. 209) :

Պրակրիտ ուսմականն՝ թէ և ոչ կատարեալ  
լեզուի, սակայն չէ օրէն կարծելն՝ թէ զբական  
բարբառոյն հիմն յիւնի : Սանսկրիտն նոյն հի-  
մանց վրայ կեցած է՝ որոց վրայ էր բնականն  
կամ անկատարն Պրակրիտ. այդ է՝ « mots  
remplis d'images, produits non par le  
hasard, mais par la réflexion » , « բնա-  
կան » զգացմանց հետեւելով : — Իսկ « կա-  
տարեալն » (Սանսկրիտ) կը լինէր՝ « pitto-  
resques (mots), constituant à eux seuls  
toute une poésie descriptive » ... « telle  
est la langue du Véda, sans contredit  
la première de toutes les langues poé-  
tiques, et la plus propre à peindre les  
tableaux de la nature » . (E. Burnouf,  
Essai, p. 74. 75) : —

C. Cantù ընդհանուր պատմութեանն մէջ  
կ'ըսէ . « Սանսկրիտ լեզու քան յլուսականն  
աւելի պարզ և աւելի կանոնաւոր է՝ քան զի-  
տալականն և սպանիականն՝ աւելի համեմա-